

ԱՐՄԵՆԱԿ ՇԱՀ-ՄՈՒՐԱՏԵԱՆ

Փարիզի Քոնսերվաթուարին այս տարուան մրցման մէջ ամենէն աւելի ուշադրութիւն գրաւողներէն մին Հայ մը եղաւ. Սրմնակ Շահ-Մուրատեան, Ստացաւ Օփերայի մրցման երկրորդ մրցանակ (ոչ մէջ մասնակցողի տառ ջին մրցանակ չտրուեցաւ այս տարի) և Օփերա-քամիքին՝ առաջին յիշասակութիւն.

Պ. Շահ-Մուրատեան, բնիկ Մշեցի. իր ուսումն ստացած է Թիֆլիս՝ Ներսիսեան վարժարանը. յետոյ իբր ուսուցիչ եւ երգիչ վեց տարի Կարբին մնացած. Փարիզ հասաւ չորս ու կէս տարի առաջ եւ Հայոց եկեղեցոյն դպրագիտ կարգուեցաւ: Իր ցանկութիւնն էր ուսանիլ արևուտեան երաժշտութիւնը ու եւրագական երգիչներուն ույսին մէջ առաջ մը բռնիլ. մնե էր դժուարութիւնը որոնս պէտք էր յաղթէ: օժտուած թէնօրի հոյակազ ձայնով մը, զմայլիք կերպով կ'երգէր հայ կիւղեցական եղանակները, բայց բառ մը քրանակրէն չէր գիտեր եւ չափազանց քիչ գաղափար ունիր եւրոպական երաժշտութեան մասին: Իր նկատագրի ուժութէ, մաքի ճապակութեամբը, լուրջ աշխատասիրութեամբը յաջողեցաւ քանի մը տարուան մէջ յաղթել այդ գժուարութեանց. տարի մը Սփոլա Քանիթորու աշակերտէն յնույն. ընդունուեցաւ Գոնսերվաթուար, անցեալ տարի ստացաւ երգի տառաջին յիշասակութիւն, օփերայի երկրորդ յիշասակութիւնն. այս տարի՝ երկրորդ մրցանակ՝ օփերայի: Թէ՛ անցիալ եւ թէ՛ ար տարի, մամուլը ամենամեծ ներքողներով խօսեցաւ իր մասին. գտնելով իր մէջ Քոնսերվաթուարին լաւագոյն թենորի ձայնը եւ յուսալով իրմէ երգի փայտւ ապագայ:

Պ. Շահ-Մուրատեան մտագիր է զեռ տարի մը եւս մնալ Քոնսերվաթուար՝ բնմ ելլելէ առաջ աւելի եւս կատարելագործուելու. համար:

Մեր արտագին խնդակցութիւնները կը այտնինք մեր պատուական ու տաղանդառը ազգակցին:

Ստորեւ կը հրատարակենք թարգմանութիւնը Քոնսերվաթուարին (անցեալ եւ

այս տարուան) բազմաթիւ գնահատումներէն ումանց.

« Հայազգի թենոր Շահ-Մուրատեան երգեց ժողովին « ի զոր Փարաւոն » եղանակը . . . իր կամբրատար ձիգերուն շնորհիւ, առողջական թիւնը կատարելագործուած է արդյուն, բայց պատասխանւթիւնը զեռ բարական բարբարոս կը մնի. բայց ի՞նչ հրաշալի օրգան: Ի՞նչ հապուայիւ « թէմպր » եւ ի՞նչ հրապուր՝ ուղրումներուն մէջ: Այս գնահատման մէջ ոչինչ կայ չափազանցեալ »:

Քոնտիւ, 2 Յուլիս 1908

« Շահ-Մուրատեան կ'թէ գեռ չունի որոշ արտասանութիւնն մը, կ'երգէ սակայն զգացմանը. ունի կը պակ, փայլ, անկենծութիւն: Ժողովին զասակման եղանակը հասարակութեան կողմէ մեծ յաջողութիւն գտաւ: »:

Կուլուս, յուլիս, 1908

« Պ. Շահ-Մուրատեան կ'երգէ կը ունի կտորը իր շատ գեղեցիկ ձայնով, իր շատ ուշագրաւ երաժշտական նաշակով, եւ իր վարպետին լաւ արտօրերելու արուեստովը »:

Քոնտիւ, 1908 յուլ.

« Մրցակիցներէն մին միայն ունի բաւական նշանակիլ ձիգեր որպէս զի կարելի ըլլայ այժմէն իրհն խոստանալ փայլուն ապագայ մը, այն է Պ. Շահ-Մուրատեան, երիտասարդ Հայ մը . . . Դեռ պէտք ունի կատարելագործուելու, եւ նախ ազանելու օտարականի հնչումնէն. լաւ ըրին առաջին մրցանակ չխոլով, բայց երկրորդ մրցանակ տալու էին. պարզ յիշասակութիւն մը զոր տուեն՝ անարդարութիւն մըն է. Պ. Շահ-Մուրատեան թենոր մըն է իսկակես շատ գեղեցիկ, զօրեղ ու ճկուն ձայնով, ուժի կտորներու մէջ՝ կարող փայլ արձակելու, կէս-երանդի հառաւածներուն մէջ՝ թաշայնութեամբ զմայլելի եւ այս երիտասարդը, որուն զատիքարակութիւնը այնքան արագ է կատարուած. կ'երգէ արդէն շատ հասկացողութեամբ եւ արտայայտութեամբ. անհունապէս հաճիլ եղաւ Մեհիւլի ժողովին կտորին մէջ: Պէտք է զեռ աշխատի, բայց արդէն արուեստագէտ մըն է: »:

Էւլիք, 1908 յուլիս,

Շահ-Մուրատեան։ Հայ մը , որ հակառակ որոշ աստիճանով օտարական հնչումի մը՝ ոչ սահայն չափազանց , ինձի համար այս մրցման լաւագոյն մասնակցողն է : Ասիկա արուեստագէտ մը պիտի ըլլայ կարծեմ : Օժտուած՝ թենորի ազգութ ձայնով մը , շատ ազատ , եւ որ քաղցրութիւնը կը միացնէ ամրութեան , շատ սիրուն կերպով երգեց ժողիկի զմայլելի եղանակը , չերմութեամբ , հրապորով եւ լաւ զգացմամբ մը : Լաւ արտասանութիւն , լաւ քրագէտ , եւ արդէն՝ ոճի ըմբանում :

Լ. Սկնենիեն , յուլիս 1908,

.... Պ. Շահ-Մուրատեանի ձայնը ծառալուն յատարութիւն մը ունի . Թնամերիաթուարին ամենէն զեղեցիկ թենորի ձայնն է : Յաման աշխատանքով , յաջողն է զայն զմայլելի կերպով գործածել կարենալու , սրբարելով՝ որքան որ կարմիր եր՝ իր օտարականի հնչումը : Ահա թնամեր ձայն մը , լաւ լեճդով , լաւ յգկուած , եւ որ երեխն կարող է հզօր զամանալ . Երգիչը կրակու է ու թթուուն : Կարմիր է փափափել որ քիչ մը նուազ ներդիւնէ . . . իբր ախատան , Պ. Շահ-Մուրատեան երբեք ձախուեր չէ : Խակապէս , Պ. Պ. Խանարտոն եւ . Քաղնեօվ կարող են պարծել այն վիճակով ուր բերել հասուցեր են այս այսպիսէր , որուն զատախարակութիւնը մասնաւորապէս զժուար էր :

Գոմերիս , 1909 , յուլիս

« Ինչու մրցանակ չուուին (երգեցողութեան համար) Պ. Շահ-Մուրատեանին , որ հմայիչ թենոր մըն է՝ զմայլելի « թեմպը » ունեցող ձայնով , եւ որ մեծ աշխատանքով բոլորովին ազատած է օտարականի հնչումէն և եւ է թուլուցքէ մը աւելի մաքուր արտասանութեամբ , այդ երգիչը . որ ամերիները յուղելու սահմանուած է . արտայայտեց ներշնչոցի գժուար եղանակ մը : Պատիւ՝ դժբաղդ քաջութեան :

Վիլլի

(Գոմերիս)

Պ. Շահ-Մուրատեան , թենորի շատ ապար

ձայն , կրակու վերթէր մը՝ պարզ ու բնական ձեւերով » :

Լ. Լունիեն , 1909 յուլիս .

« Պ. Շահ-Մուրատեան , աշակերտ Պ. Խանամերիոնի , ազւոր ձայն , շատ նաշակով կ'երգէ . արտայայտիչ ու պարզ խաղացուածք , լաւ մրցում : Լիսէ ու Լոմբուարի քիչ մը հինգանց տեսարանի մը մէջ : »

Լ. Սկնեն

« Պ. Շահ-Մուրատեան մրցեցաւ Լիսէ ու Լոմբուարի էտկարի գերին մէջ . իր հնչումը , որ անցեալ տարի վասեց իրեն , զարմանալի կերպով քարուքուած է . իր ձայնը , զմայլելի թիմպով , աւելի լայն ու ընտիր է զարձած : »

Ֆիլիռ

Օտարականի հնչումը գես շատ կը զգացուի Պ. Շահ-Մուրատեանի մօտ , որ հազուագիւտ թեմպով թենոր մըն է Լիսէ ու Լոմբուարի էտկարի գերին մէջ : »

Լ. Մ-նին

« Հետզհետէ աւելի կը սիրեմ Պ. Շահ-Մուրատեանի ոսկեզօծ ձայնը . ան ինձի կը լիշեցնէ հնչուալը գերիներ վասփորի վրայ՝ ույշի մէջ անցուած . բայց իր խաղացուածքը եւ հնչումը զիս կինան կատարելագործուիլ : »

Ռինալտօ Հան (Լ. Ժանիուլ)

« Երկրորդ մրցանակ ստացաւ Պ. Շահ-Մուրատեան որ եթէ մեղմացնէ իր օտարականի հնչումը , ֆրանսական թենորներուն ամենէն հրապութիչը պիտի ըլլայ : »

Քամիլլ լր Սկն (Լ. Գալին Ռինի-Ռուլ)



ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ



Հ. Արսեն Ղազիկան . — Հայկական նոր Մատենագիւռիւն և Հանրագիւռարան հայկանի (Ա. Ղազար , Վենեսիկ) . Դին 7 դր. 50:

Այս հակայ գործին , որու մասին՝ ասաշին պրակլ ստանաէ յետոյ քանի մը տարի առաջ